



Օ Ր Ա Գ Ի Ր

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն , Բ Ա Ն Ը Ս Ի Ր Ա Կ Ա Ն , Տ Ն Տ Ե Ս Ը Ա Կ Ա Ն

Ե Ի

Բ Ա Ն Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ե Լ Ե Ը Յ

Գ . Տ Ա Ր Ի , Թ . Ի . Ը .

1846

Ա Գ Ր Ի Լ Ի 15 .

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն

Դ Ա Ս Տ Ի Ա Ր Ա Կ Ո Թ Ի Ի Ն

Ստան և կրթութեան վարձանն ու օգուտները :

ՆԱՆՉՆԱԼ զՄտուած , ճանչնալ ինքզինքը , ճանչնալ իրեն նման մարդիկը . դարձեալ , ճանչնալ իր պարտքը առ Մտուած , առ ինքն , և առ մարդիկ , այսինքն ճանչնալ բնական օրինաց աս սկիզբը՝ թէ՛ « Օ որ ինչ կամիս թէ արասցեն քեզ մարդիկ , և դու արա նոցա նոյնպէս » . ասոնք են բովանդակութիւն կրթութեան և ուսումնականութեան . և ամէն տեսակ պակսութիւն որ մարդիկ կը գործեն՝ ասոնց դէմ է : Բայց ասոնք ինչպէս որ պէտք է ամէն պարագաներով սորվելու համար՝ շատ աշխատանք պէտք է , շատ ժամանակ և աղէկ ալ սորվեցընող : Սակայն ամէն բանէն առաջ հարկաւոր է մարդուս ճանչնալ թէ ինչ աստիճանի է իր տգիտութիւնը , որպէս զի սկսի աւելի մեծ ջանքով սորվելու հետ ըլլալ : Հիմա թէ որ մենք մէյմը դարձրնենք աչուրնիս մեր ազգին վրայ , մեր վրայ , և թէ որ քննենք մեր գործքերը , կը տեսնենք

որ անանկ մեծ տգիտութեան մը մէջ ենք , և հեռու կրթութեան և ուսման սկզբունքներէն , որ ընդհանրապէս խօսելով՝ դեռ չենք ալ գիտեր թէ արդեօք անանկ բան կայ , ատանկ բան մեզի հարկաւոր է թէ չէ : Մտխօքերս՝ որ ընդհանուր մեր ազգին տգիտութեանը ցաւակից ըլլալ մըն է , կարելի է որ ամանք իրենց վրայ ուզեն առնել ու սկսին նեղանալ , ըսելով թէ այսչափ դպրատուններ բանալու ջանքերնիս , այսչափ ուսմունքներ սորվեցընենիս , այսչափ ասդին անդին այլեայլ հեռաւոր աշխարհքներ տղաքնիս լեզուներ սորվելու համար խրկելնիս , ասոնք ամէնը կրթութեան և ուսման հարկաւորութիւնը ճանչնալէն առաջ չի գար : — Բռանց ակնածելու շիտակն ըսելով , Չէ : Ինչպէտ ասանկ շիտակ խօսքը քիչ մը սիրտ ծակող ըլլայ , թէ և անքաղաքավարութենէ առաջ եկած երևնայ , բայց ասոր օգուտը մեծ ըլ-

լալով, թէպէտ առջի բերանը լսողին անհաճոյ ըլլայ՝ բայց ետքը աւելի սիրոյ և ընտանութեան պատճառ կ'ըլլայ : Ընոր համար ստիպուելով շտակն ըսելու, պատասխան կուտանք՝ թէ Մտ շատ դպրատուններ բացուելուն և ճամբորդութիւններուն պատճառը՝ ըստ մեծի մասին, կրթութեան և ուսման հարկաւորութիւնը ճանչնալը չէ, այլ շատերունը միայն մէկ կոյր ջանք մը որ մեծ մարդ ըլլան և ստակ վաստակին. անանկ որ եթէ կարելի ըլլայ ու շատերուն խոստանաս իրենց տղաքը հարուստ ընելու՝ ամենեկին առանց ուսման և կրթութեան, սիրով յանձն կ'աւանուէն, ու կրթութիւնը և ուսմունքը հարկաւոր է ըսողին վրան ալ կը ծիծաղին :

Սիթէ աս չէ՞ պատճառը որ կը լսուի երբեմն ոմանց բերնէն, « Մ կամ ան մարդուն տղան ոչ ուրիշ քաղաք գնաց, ոչ ալ ատ նորելուկ դպրատունները սորվեցաւ, ու միայն ինքիրմէ աս ան մարդուն քով առուտուրի նստելով՝ իր աչքաբացութիւնը շատ լեզուներ սորվեցաւ, դպրատուններու մէջ կեանքերնին մաշեցրնողներէն աւելի համարձակ կը խօսի ալ կը գրէ ալ, առուտրի մէջ ալ աղէկ առաջ գնացած, աղէկ ալ կը շահի. և թէ որ արեան տաքութեամբ տղայութիւն մըն ալ ընէ՝ մարդ սիրով աչք կը գոցէ, որովհետեւ իր վաստակածէն կ'ուտէ » :

Սիթէ շատերը տանք մէջ հանգիստ ըլլալու համար և տղուն ծախքէն ազատ ըլլալու համար չէ՞ որ տղաքնին դպրոց կամ դուրս կը խրկեն : Ստով կը ցուցուին անոնք որ յանձն կ'առնեն ծախք ընելու, կարօտութիւն քաշելու իրենց տղուն ճանաչմունքը կրթութեամբ համար՝ որ ճանչնայ զՄտուած, ինքզինքը և զընկերը, նաև իր պարտքերը : Արանի այսպիսի ծնողաց. բայց որչափ քիչ են այսպիսիները : Իսկ շատին այսպէս չմտածելուն պատճառը տգիտութիւնն է. ապա թէ ոչ, իր վախճանը ճանչցող և կրթութեան հարկաւորութիւնը հասկըցող

մարդ մը պէտք էր մտածէր որ եթէ երկու ստակ վաստակելու և արհեստ մը սորվելու համար տարիներով վարպետի քով երթալ հարկաւոր կը սեպեն, հապա իր վախճանին հասնելու համար, ինքզինքը ճանչնալու համար, իր մարդկութեան պարտքերը կատարեալ գիտնալու համար ինչ պէտք էր որ ընէին :

Սենք ալ աս խօսքերս ամենեկին փուճ տեղը ըսած կ'ըլլայինք՝ եթէ չճանչնայինք որ մեր ազգին այնչափ բազմութեանը մէջ կան այնպիսի անձինք՝ որ աս ճշմարտութիւններս ճանչցեր են, ու փոյթ ալ ունին որ ամենուն միտքն ալ հասնի ու սկսին աս բաներուս ետեւէ ըլլալ. ապա թէ ոչ՝ բոլորովին տգիտի մը առջև իր տգիտութիւնը վար զարնելով՝ անոր չըճանչցած բանին վրայ գովեստ խօսիլը, անոր առջին ինքզինքը ծաղր ընել է. ինչպէս որ հանդիպեր է Մերիկայի մէջ՝ երբոր Սպանիացիք տեղացոց ձեռքէն ոսկիները կ'առնէին ու տեղը անոնց հայլիններու կտորուանք կամ բոժոժներ կուտային. ան ատենը Սպանիացուոց մէկը խեղճ Մերիկացուոց վրայ գթալով, օր մը անոնց բազմութեանը առանձին կը հանդիպի ու կը սկսի գովեստ խօսիլ ոսկուոյն վրայ, անոնց ճամբաներ սորվեցընելով՝ որ ոսկին պահեն, ու սկսին Արուպացուոց հետ առուտուր ընել. և թէ ինչ մեծ բարեբաղդուններու պատճառ պիտի ըլլայ իրենց ոսկին : Արբոր Սպանիացին շատ երկընցուց խօսքը՝ խոստանալով ալ որ իրենց օգնէ խորհրդով, ան ատենը Մերիկացիք շնորհակալ ըլլալու ու անոր խօսքին հետեւելու տեղը, սկսան ամէնքը մէկէն վրան ծիծաղիլ ու վաւրտել քովերնէն, ըսելով թէ ինչ տեսակ խենթ է աս մարդս որ անանկ ծանր ու անշարժ նիւթին վրայ այսչափ գովեստ կը խօսի, ու ամէն մարդիկներէն աւելի զօրաւոր կը սեպէ ոսկին. ոսկին որուն քովն որ երթայ կ'ըսէ, ան մարդը երջանիկ կ'ըլլայ, և ուրիշները ան մար-

դուն կարօտ կ'ըլլան : — Ս'եր խօսքը  
 աս տեսակ տգէտներուն հետ չէ :  
 Խօսք հասկըցող և աղէկը գէշէն զա-  
 տող մարդը՝ չէ թէ միայն լսածը չար-  
 համարհեր , այլ և անոր ներհակ՝ քի-  
 չէն շատը հասկընալը և ուրիշներուն  
 ալ հասկըցընելը իրեն պարտք կը սե-  
 պէ . այսպիսիներուն հետ է մեր խօս-  
 քը . անոր համար ալ գիտենք որ պա-  
 րարտ երկրի վրայ կը սերմանենք , ո-  
 րուն արդիւնքն ալ առատ է , և ազգը  
 կը յուսանք որ կը քաղէ : Ուրեմն խօս-  
 քերնիս հոս կապենք թէ ուսումն ու  
 կրթութի ըսածնիս է ճանչնալ զՄ.ս-  
 տուած , ինքզինքը և զընկերը . և ա-  
 սոնց պարտքերուն բովանդակութիւ-  
 նը շատ հմտութեան կարօտ ըլլալով ,  
 ասոնց մէջ վարժելու համար պէտք  
 է որ նախ և առաջ մարդուս միտքը  
 բացուի՝ որ կարենայ մտքովը բան բա-  
 նի հետ բաղդատելու անկէ հետեանք  
 հանել , որով կ'ըլլայ ճանչնալ իր պարտ-  
 քերը : Արդ մարդուս միտքը բա-  
 ցուելու համար պէտք է որ շատ բան  
 տեսնէ ու լսէ . կը տեսնենք որ Մ.ս-  
 տուած ալ մարդուս սաստիկ հետա-  
 քրքրութիւն մը տուեր է շատ բան  
 իմանալու . միայն մեզի կը մնայ աս հե-  
 տաքրքրութեան ճամբան շտկել , ու  
 աղէկ միտք բացող բաներու շարժել  
 մարդկանց հետաքրքրութիւնը : Այս  
 աս բանս դիւրաւ կ'ըլլայ թէ որ կա-  
 րենանք համոզել մարդկանց միտքը որ  
 կարդան ամէն տեսակ հարկաւոր գի-  
 տելեաց գրքեր : Մակից ահա ինքիրեն  
 յայտնի կ'ըլլայ որ տղոց դաստիարա-  
 կութիւնը աղէկ յաջողութեամբ ա-  
 ռաջ երթալու համար առջի հարկա-  
 ւոր բանն է տանը մէջ հանգչելու  
 ատեն գրքերու մէջի գիտելիքները  
 կարդալ , պատմել , ու անոնցմով զբա-  
 ղիլ : Անոր համար մենք ալ յաջորդ  
 յօդուածին մէջ խօսինք աս սովորու-  
 թեանս վրայ՝ որ կրնանք ըսել թէ  
 բոլորովին պակաս է ազգերնուս մէջ  
 ընդհանրապէս , և աս պակսութենէն  
 շատ վնասներ ալ առաջ կուգան :

Հ . Գ . Մ

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Սրտի և Երբնագործութիւն :

ԵՐԲՈՐ Մերիկայի մէջ Փերուի  
 ոսկեհանքերը գտնուեցան , Սպանիա  
 ցիք որ ան երկրին տէրն էին՝ խումբ  
 խումբ սկսան երթալ Փերու , ու նոր  
 նոր հանքեր բանալ , և շատը հարս-  
 տութիւն լեցուած ետ կը դառնային :  
 Փիղարոյ անունով կտրիճերիտասարդ  
 մը աս տեսնելով՝ չէր կրնար հանդարտ  
 կենալ իր տունը . շատ մտածելէն ե-  
 տե , որ մը գնաց մեծ եղբօրն ու ը-  
 սաւ . “ Այնչոյ , ալ չեմ դիմանար .  
 քեզի ալ կ'ուզեմ յայտնել իմ միտքս .  
 կը տեսնես սա մեր տարեկից կտրիճ-  
 ները . մենք հոս անծանօթ կորած  
 կեցեր ենք , անոնք կ'երթան Մերիկա  
 ու գանձ կը գտնեն . ես ասոր չեմ դի-  
 մանար , ես ալ կ'երթամ որ անոնց պէս  
 իմ բաղդս գտնեմ : Բայց աս ալ գիտ-  
 ցիր եղբայր , որ դուն ալ պէտք է հետս  
 գաս , առանց քեզի չեմ կրնար կենալ .  
 քու խելացի խորհուրդներուդ ալ բա-  
 րեկամութեանդ ալ կարօտ եմ : Իսկ  
 ինծի հետ գալուդ աշխատանքիդ փո-  
 խարէն՝ հարստութեանս կէսը քեզի՝  
 կէսը ինծի , նաևուն ու ճամբուն ծախ-  
 քը բոլոր ես կը վճարեմ . միայն հետս  
 եկուր . ” :

Այնչոյ , որ հասուն խելքով մարդ  
 էր , մէկիկ մէկիկ եղբօրը առջևը շա-  
 րեց ան բանին դժուարութիւնները ,  
 վտանգները , և ան անբաւ նեղու-  
 թիւնները՝ որ շատ հաւանական է որ  
 պիտի քաշես , ու վերջապէս աշխա-  
 տանքդ անպտուղ կրնայ ըլլալ ըսաւ :  
 Բայց ոսկիին սէրը խօսք մտիկ ընել  
 կուտայ : Փիղարոյին խելքը միտքը ան  
 գանձերուն մէջն էր . “ Այ , կ'ըսէր ,  
 չէ . մեռնիմ չեմ կրնար ետ կենալ աս  
 փափաքէս . ” : Այնչոյ շատ աշխատե-  
 ցաւ եղբօրը միտքը փոխելու . երբոր  
 տեսաւ որ անիկայ մտիկ ընելիք չունի ,  
 յանձն առաւ անոր ուղեկից ըլլալ .  
 “ Կուգամ հետդ , ըսաւ , բայց քեզի